

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

ԹԱԹԻԱՆԱ ՊՈՍՏԱՆ

(ՊՈԼՍԱՀԱՅ ՇՆՈՐՀԱԼԻ, ԲԱՅՑ ԽՆԱՄՔԻ ԿԱՐՈԾ ԵՐԳՉՈՒՀԻՆ)

-Պարոն Բաղրիշեան, Հայերէնի ուսուցչուհի եմ, բայց նաեւ կ'երգեմ «Քնար» խումբին մէջ: Իբրև յիշատակ ու Համեստ նուէր, խնդրեմ, CD-ս, - Մարմարայի Գնալը կղզիին մէջ ինծի ըսաւ Թաթիանա Պոստան, 2002-ի Օգոստոս 27-ին՝ Երուսաղէմ վերադարձէս ճիշդ երկու օր առաջ: Յիրաւի՛, անակնկա՞լ մը ինծի:

- Շնորհակա՞լ եմ, - պատասխանեցի՛, յաւուր պատշաճի մէկ-երկու խօսք ըսելով խօսակիցիս:

Յարմար առիթով, առանց ժամանակ կորսնցնելու եւ Հետաքրքրութեամբ նախ թերթեցի CD-ի խիստ խնամքով եւ ճաշակով ձեւաւորուած ուղեցոյց գրքոյկը: Լսեցի CD-ն, որու 13 երգերէն 5-ը կը մեներգէ Թաթիանա Պոստան՝ «Մաքրուհի Ձան»(CD, երգ թիւ 3), «Քելէ՛, Լա՞» (CD, երգ թիւ 5), «Մաղկած Բալենի»(CD, երգ թիւ 8), «Քարի Լուսոյ», «Մեր Տան Խտեւ»(CD, երգ թիւ 10): Երգչուհին կը զուգերգէ 2 երգերուն մէջ՝ «Նորորա»(CD, երգ թիւ 11) եւ «Սամնա Շառան»(CD, երգ թիւ 13):

Գնահատելի է «Քնար»-ի անդամներուն սէրն ու Համերաշխութիւնը: Զգացի խիստ առողջ ընտանիքի մը ջերմութիւն, ուր ամէն ոք իր սրբազն գործը կը կատարէ՛, իրարու Հանդէպ սիրով ու յարգանքով: Ապրի՛ք: Շնորհակալութիւնս Ձեզի եւ յարգանացս Հաւաստիքը: Սակայն, Ձեր թոյլտութեամբ եւ ներողամտութեամբ, այս անգամ իմ խօսքս պիտի մասնաւրեմ այդ ընտանիքի առայժմ միակ ու մինունար դատեր՝ Թաթիանա Պոստանի մասին:

Ո՞վ էր Թաթիանա Պոստան: Ոչի՞նչ գիտէի եւ հիմա ալ շատ քիչ բան գիտեմ այս դեռատի տիկնոջ մասին:

Մեր ծանօթութիւնն եղած է պաշտօնական յարաքերութեանց մթնոլորտիւն մէջ եւ ընդամէնը սոսկ քանի մը անգամ: Գիտցածս միայն այն է, թէ զոյգ ծնուած փոքրիկներու մայր է եւ ուրիշ՝ ոչի՞նչ: Եւ ահա, այսպիսի անծանօթուհիէս նուէր կը ստանամ երգերու փունչ մը: Չեմ գիտեր նաեւ՝ Թաթիանան, ընազդով մը իսկ, զգացած էր կամ կը զգա՞՞ր արդեօք, որ ես արուեստի սիրահար սրբազն խենթ մըն եմ...

Ազնի էութեամբ նուէր տայլ առնուազն փաստն է ՄԱՐԴՈՒ գոյութեան, յարգելը, սիրեն ու գնահատելլ մարդը, իսկ նուէր առնելը՝ յարգուիլը, սիրուիլը, գնահատուիլը... Բարիները միայն կրնան նուէր տալ եւ նուէր ստանալ: Նուէր մատուցանելը ազնիւ հոգիի հառագայթումներու յորդման արգասիքն է, իսկ ստանալը՝ երախտափիտական զգացումով հրդեհուիլը:

Չորրորդ ամին է ահա, որ իմ ընակարանիս խորհրդառը լուսթեան մէջ մեղմ կը հնչեն (ի թիս այլոց) Սիրվարդ Գարամանուկի հօք երաժշտութիւնը, Թաթիանայի ընական, անկեղծ երգը՝ յոգնութեան սպեղանիները՝ երգը, երաժշտութիւնը:

Մարդկային գործունէութեան իրաքանչիւր ընագաւառին հետեւող անհատը, առաւել եւս՝ մասնագէտը, հրամայական պահանջով, որպէս առաջին նախապայման, պէտք է օժտւած ըլլայ ի՛ր ընտրած ասպարէղին ող ու ջուրի պէս անհրաժեշտ աստուածային շնորհով: Եթէ չոայլ գտնուած է երկնայինը, երկրայինը պէտք է խելացիօրէն արժեւորէ զայն, յլկէ, փայլեցնէ եւ բաշխէ ի՛ր ժողովուրդին, վերջինիս միջոցաւ ալ՝ աշխարհին: Ըսուածն աներկեց յարագիքն կը վերաբերի նաեւ արուեստի ընագաւառին ընդհանրապէս, իսկ անոր ձայնային, բայօրէն կը վերաբերի նաեւ արուեստի ընագաւառին ընդհանրապէս, իսկ անոր ձայնային, երգեցողական (VOCAL) ճիւղին՝ մա՛սնաւորապէս, ուր իր ճամբան կ'ուզէ բանալ Թաթիանա Պոստան:

Նարարդանքիս տրամարանական շղթային Համաձայն՝ ընթերցողէս խիստ ակնկալիքի նոյնքան եւ աւելիով տրամարանական, ընական հետեւեալ հարցումները, որոնց եւ անվարան պիտի պատասխանեմ:

-Թաթիանա Պոստան օժտուած է աստուածային չորհով:

-Անկասկած:

-Երգչուհի՝ է ան, թէ ոչ:

-Երգչուհի է: Կ'երգէ Հայկական ժողովրդական, գուսանական, արդի Հայ երգահաններուն ստեղծագործութիւններ:

Այսպէս կտրուկ, Հատու, միանշանակ պատասխանելը, սակայն, ոչի՞նչ բան է: Առաւել, յոյժ կարեւորը ծանրակշիռ այդ պատասխանները փաստեն է, հիմնաւորելը, որ, ինովսանն, սիրով եւ Հաճոյքով պիտի ընեմ ստորեւ¹:

Ըսինք, թէ աստուածային չորհով օժտուած երգչուհի է Թաթիանա Պոստան: Այսալ չընկալուիմ: Մսամէջ չափազանցում չնկատուի ըսածն: Ես նկատի ունիմ միայն այն առողջ առաջնորդը, որմէ կարելի է Հրաշալի արդիւնք ակնկալել: «Աստուածային չորհ» Հասկացութեան երանգապանակը բաւական Հարուստ է՝ նոյն ծիրէն ներս՝ ամենէն բացէն մինչեւ ամենէն մուզը: Առայժմ ո՞րն է անոնց մէջ Թաթիանային տեղը: Պատասխանս մէկն է՝ լաւ, աղուո՛ր ինքնուսին կարգավիճակը: Այս է իմ եման կէտը: Տա՛յ Աստուած, սխալած ըլլամ: Խնքնուս Թաթիանա Պոստան, սակայն, բնածին (ո՞չ արուեստական, ձեռք բերովի, կեղծ....) դրական այնպիսի գիծեր, յատկանիշներ ունի, որոնցմով նախանձը պիտի շարժէր թէ՝ ինքնուս, թէ՝ արևստավարժ շատ երգիշ-երգչուհիներուն:

Երաժշտական ականջ, քիմք ու ճաշակ, ազգային արուեստի շիտակ ընկալում ունեցող ո՞ր Հայուն յայտնի չէ, թէ այսօր, օրինակ, Փրանսահայը Հայերէնը կ'երգէ զգակիօրէն ընդգրծած Փրանսական շեշտով, կոկորդով, անգլահայը, ամերիկահայը, արաբական երկիրներուն մէջ ապրող Հայը՝ իրենց ապրած միջավայրին շեշտով, կոկորդով եւ այն: Այստեղ իմ ըսելիքս «ելք ո՞րն է» Հարցումին պատասխանելը կամ մեղադրելը, քննադատելը չէ, այլ՝ մերկապարանոց փատին պարզ արձանագրումը:

Թաթիանա Պոստան գրե՛թէ ձերբազատուած է այս խնդիրէն: Անոր կոկորդը, երգի բառերուն արտաբերումը (եթէ նկատի չառնենք զրական արեւելահայերէնի եւ զրական արեւմտահայերէնի Հնչումներուն տարբերութեան խնդիրը), երաժշտական շեշտերուն ճիշդ զետեղումը, երաժշտական Փրազներուն զատումը եւ այն, աննշան վերապահութեամբ, բացառապէս Հայու է, Հայկական: Ի՞րապէս նախանձելի, դրուանտանքի արժանի պարագայ, եթէ նկատի առնենք, որ այս տիկինը Հայաստանի պորտին վրայ ծնած եւ մեծած չէ: Ան ծնած է, Հասակ նետած Թուրքիոյ մէջ՝ իր Հայրենքին Փիղիքապէս շատ ու շատ հեռու: Ընդգծեցի «Փիղիքապէս»-ը, որովհետեւ անոր Հակակշիռը Հայուն անմեռ հոգին է, ոգին, արեան կանչը սիրտին եւ երակներուն մէջ՝ ժառանգական յատկանիշով: Ասոնցմով են պայմանաւորուած ազգային բնական, անաղարտ ընկալումը, ըմբռնումը, այդ ամէնը արուեստով վերարտադրելը, ի՛ր իսկ ժողովուրդին մատուցանելը:

Թաթիանա Պոստանին աղօթքն է երգելը՝ բեմին վրայ՝ կարծես բոյորին նման, բայց բոլորէն տարբեր: Երգին մէջ կը վառուին, կը Հալուին անոր հոգին, զգացումները, ապրումները:

Խովայոյզ բնութիւնը կը խաղաղուի ձիւնելով կամ անձրեւելով, իսկ Թաթիանա Պոստան՝ երգելով: Ահա սքանչելի յատկանիշներ, որոնց սաղմերն առողջ են, խոստումնալից այս երգչուհիի երգին մէջ:

1. Ունինք միայն մէկ վերապահում: Եթէ խօսքը, օրինակ, վերաբերի գրականութեան, կարելի է եւ պէ՛տք է բերել ընազրային Համապատասխան քաղուածքը՝ Հաստատելու Համար դատումը: Այս պարագան այդ չէ: Ե՛րգ է այս, երաժշտութիւն՝ ձայնագրուած CD-ի վրայ: Նետեւարար, անոնք, որոնք ունին CD-ն, կը խնդրեմ՝ այս յօդուածը կարդալու ընթացքին թող լսեն Թաթիանայի երգերը, ի Հարկէ, եթէ ատոր կարիքը կը զգան:

Չայնը, երգելու աստուածային շնորհը նոյնպէս Հարստութիւն է, մեծ Հարստութիւն, որ ունի Թաթիանա Պոստան: Կը մնայ միշտ յառաջ նայիլ, զարգանալով երգել՝ Աստուծոյ տուածին օր-օրին վրայ բան մը աւելցնելով:

Արևեստավարժ, ինքնուս բազմաթիւ երգիչ-երգչուհիներ միայն մէ՛կ երգ երգած են (ի հարկէ այն ալ՝ եթէ երգած են), թէեւ բեմական կամ երգարուեստի երկար ճամբար կտրածանցած են:

- Ի՞նչպէս,- պիտի Հարցնեն չհաւատացողները, առնուազն՝ զարմացողները, կասկածողները:

- Իրենց միապաղադ, անհոգի, առանց ապրումի, բեմական կեղծ սեթեւեթանքներով: Այդպիսիներուն միայն մէ՛կ կատարումը պիտի լսել: Բաւական երկար զադար մը տալէն, առաջին լսածդ մոռնալէն ետք, յաջորդ երգը պիտի ուկնդրել, եթէ արդէն կարելի ըլլայ ինքինքդ պարտադրել՝ լսելու: Այդպիսիք ե՛րգը կը սպաննեն, ժողովուրդին երգային ճաշա՛կը կը բթացնեն...

Խսկական արուեստավէտին Համար, բանի՛ւ եւ գործով, իւրաքանչիւր երգին կատարումը ինքնուրոյն, քրտնաթոր ուսումնասիրութիւն մըն է, ստեղծագործութիւն մը, իրմէ սերուած, յոսով ու ակնկալիքով լոյս աշխարհ եկած զաւակ մը: Այսպիսի երգերը կը հաստատեն արևստագէտին, բեմի մարդուն չափազանց անհրաժեշտ մեծագոյն շնորհներէն մէկը՝ կերպափոխուիլը՝ իւրաքանչիւր երգի տողի, բառի, ըսելիքի, մեղեղայնութեան եւ զանազան այլ հանգամանքներուն համաձայն, հրամայական պահանջով: Խնծի Համար, ժողովը դադար կատարուղական, գուսանական եւ արուեստավարժ երգահաններու երգեր կատարողներուն մէջ, այդպիսին է Ֆլորա Մարտիրոսեանը: Բացառիկ անհատականութիւն մը: Այս Հրաշք ճամբուն վրայ է նաեւ ինքնուս, բայց բացալայտ շնորհայլ Թաթիանա Պոստան: Վերջիններս են, որ իրենց հոգին հոգի կը քամեն ունկնդիրէն, իրենց յոյզով՝ յոյզ, իրենց կարօտով՝ կարօտ, իրենց խինդ ու բերկրանքով անուշութիւն կը պարգևեն իրենց արուեստի երկրպագուներուն: Անոնք են, որ իրենց արուեստին հմայքով անխօս կ'ըսեն ունկնդիրին.

- Խնձով ինքինքդ ճանչցիր:

Կա՞յ աւելի մեծ բան, քան այս, որ ի վերուստ քիչերուն տրուած է, անոնց մէջ՝ նաեւ Թաթիանա Պոստանին: Ինչ փոյթ, թէ ես կ'ըսեմ, ուրիշներն ալ պիտի ըսեն՝ ինքնուս է: Անդիրն այստեղ ինքնուսի եւ արևստավարժի Հակաղորումը, մէկը բարձրացնելը, միւսը վար առնելը չէ, այլ՝ առկայ շնորհին արձանագրումը, գնահատումը: Համոզուելու Համար, ընթերցողս ալ բայց առանց կանխակալ, մերժողուկան կարծիքի նորէն եւ չա՛տ անգամ թող լսէ CD-ն:

Պարզապէս զմայլելի է Թաթիանա Պոստանի կատարմամբ «Քել՛, Լա՛օ»-ն՝ ժողովը դական գուցով նուազարանի ընկերակցութեամբ (CD, երգ թիւ 5): Ռըքան յոյզ կայ, տառապանք ու կարօտ կայ այս երգին, անոր ճիշդ ու արուեստով կատարում-մեկնարանտմին մէջ, երգչուհիի ձայնի ելեւէջումներուն, ապրումներուն մէջ՝ ո՛չ մէկ շեշտի աղաւաղումով.

«Քել՛, լա՛օ, քել՛ էրթանք մըը երկիր»:

Երկիրը Հայրենիքն է, իսկ Հայրենիքը բնակարանն է մեծ, տունը մարդուն՝ Հայուն, ուր կը հանգչի, կը խաղաղուի անոր մարմինն ու Հոգին,, ուր անհոգնորին կ'երազէ ան ե՛ւ ապրիլ, ե՛ւ մեռնիլ... ինչ չէ Հայրենիքը՝ Հող, արեւ, ջուր, երկինք, ծառ ու թուփ, քար ու փուշ, վաստակ եւ ընտանիք, այրո՞ղ, այրո՞ղ կարօտ.... Կը նա՞ք ըսել՝ ի՞նչ է Հայրենիքը՝ Հազար ու մէկ բան բաց չձգելով... Թաթիանա Պոստանի կատարումը եւս կը փաստէ իմ ըսածն:

Ես անգամ մը եւս կ'ըմբոշինեմ (ընթերցողս ալ թող փորձէ) Վասպուրականի «Բարի Լուսոյ»-ն (CD, երգ թիւ 10): Գեղշկական յոյզերու, ապրումներու, Հողին, աշխարհին մերւած, երկինքէն ալ լայն ու վճիռ Հայու Հոգեվիճակի, մտորումներու ինչ ծո՛վ-Հայելի...

Աշխարհին չեն վեր կիւթնին էր,
Կիւթան չներ: աշխարհն ի՞նչ էր»

Ահա համոզումն ու պաշտամունքը մեր ռանզպար նախնեաց:

Խոկ երգին կատարողական արուեստը: Սքանչելի է: Աւելին, իւրաքանչիւր երգի կատարումով երգչուհին կը համոզէ ունկնդիրը՝ ըսելու «Այս երգն այսպէ՞ս պիտի հնչեցուի»:

Թաթիանա Պոստանի կատարումներուն մէջ առանձնակի սէր մը կը զգամ Վան-Վասպուրականի երգերուն նկատմամբ: Զե՞մ սխալիր, արգեօք, եթէ ըսեմ՝ վանեցիի արին կը հոսի անոր երակներուն մէջ կամ, նուազագոյնը, շփումը, նիստն ու կացը վանեցիներուն հետ, համեմատաբար, շատ եղած է: Ենթադրութեանս հիմքը յիշեալ տարածքի երգերու կատարումին մէջ բարբառային լեզուի, հնչումներու, կոկորդին հետ առընչուղ խնդիրներն ակնյայտ յաջողութեամբ առաւել աղուոր յաղթահարուած են, քան միս պարագաներուն:

Մազերուս համրանքով, դժբախտաբար, լսած եմ երգիչ-երգչուհիներ, որոնց մէկ ոտքն արդէն գեղեցմանի մէջ է, բայց կ'երգեն՝ «Սիրեցի», եարս տարան....»: Եւ միայն ա՞յս: Կրնա՞ս չխննթանսալ: Ի հակադրութիւն ասոնց, կը խնդրեմ լսե՛լ, նորի՞ն լսել Թաթիանա Պոստանի կատարումով՝ Խաչատուր Աւետիսեանի «Ծաղկած Բալենի»-ն (CD, երգ թիւ 8): Ուշադրութիւն դարձրէք յատկապէս «Ախ, ուզում եմ դողլալ քեզ պէս հարսնաքօիդ տակ» տողի թաթիանական երաժշտական հնչեցումին: Անկարելի է չհաւատալ Թաթիանա Պոստանի մեկնարանումին, տարիքի, ձայնի հնչեղութեան, անկեղծութեան համապատասխանութեան, անոր ձիւնաթոյր-ճերմակաթոյր անբիծ սիրոյ զգացումին, Հարս դառնալու երազ-երազանքին... Ի՞րապէս, այսպիսի՝ հոգիով պիտի հնչէ սիրազեղուն այս երգը՝ ամէն ինչով համովիչ, ամէն ինչով՝ ընդունելի: Կեցցե՞ս, սիրելի Թաթիանա Պոստան:

Ուշագրաւ է եւ հաճելի նաեւ այն, որ Թաթիանա Պոստան, առանց խնդիրնք կորսնցը-նելու եւ կեղծ նօթա հնչեցնելու, մէ՛կ անգամէն ինքինք կը գտնէ երգային բոլորովին այլ հոգեվիճակներուն մէջ, դանդաղ, հանդարտ, մելամաղձոտ ծաւալուող ոիթմէն կ'անցնի աշխոյժ, տաք հոգեվիճակներու, ոիթմերու: Ըստածին փայլուն օրինակներէն մէկն է «Բարի Լուսոյ», «Մեր Տան Խտեւ» (CD, երգ թիւ 10) երկաւտուածանի երգին կատարումը: Այս ալ ի՞ր կարգին բնածին զգացական աշխարհի չնորհ մըն է երգչուի համար:

Ցա՛տկապէս օքերային արուեստին մէջ յայտնի է recitative հասկացութիւնը, այսինքն՝ երգի կատարման ընթացքին անոր որոշ բառերը կամ տողերը պա՛րզապէս արտասանելը. Թուերգելը: Թաթիանա Պոստան, միամիտ-միամիտ, թերեւս ինքն ալ չանդրադանալով ատոր, նորոյթ մը բերած է՝ «Մաքրուի Չան» (CD, երգ թիւ 5) երգի կատարումին մէջ՝ «-Ախչի՛, ախչի՛, անունդ ի՞նչ ի...»-ն եւ « Ախչի՛, ախչի՛, քսան տարէկա՞ն....»-ը կիսառեցի-թաթիւ հնչեցնելով: Բայց Ինչ անմեղութեամբ, Աստուած իմ, որ չե՛ս կրնար անուշ, անմեղ, կեանք տուող ինսդուքդ զսպել: Իրապաշտ, անաչառ արժեւորման համար ո՛չ մէկ արժէք ունի երգչուի արհեստավարժ կամ ինքնուս ըլլալը: Առաջին եւ զիշաւոր նախապայմանը ճշմարիտ արուեստ ստեղծելն է եւ ուրիշ՝ ոչինչ:

Խոկ կարգ մը թերիներ ու թերութիւններ չունի՞ այս երգչուհին: Ունի՞: Անոնց մասին պէտք է խօսիլ, բայց ո՛չ այս անգամ: Ուրախալին այն է, որ անոնք դիւրաւ շտկելի են, բայց ժամանակի կարօտ: Կ'ուզեմ հաւատալ, թէ երկրորդ CD-ն որ լոյս աշխարհ գայ (արդար ցանկութիւնս է՝ միայն ու միայն իր կատարումներուն CD-ն), Թաթիանա Պոստան ինքն իսկ պիտի զարմանայ նախորդ CD-ին մէջ ունեցած իր վրիպումներուն վրայ: Քիչ մը սպասենք...

Վե՛րջապէս, չմոռնանք եւ նկատի առնենք՝ ո՞վ է Թաթիանա Պոստան: Դեռատի տիկին մը, որ արուեստի դաշտան մարդէն ներս դեռ անցնելիք երկար ճամբար ունի: Այսօր ոչ ոք իրաւոնք ունի անորմէ աւելին պահանջելու, քան իր տարիքին, փորձին թոյլ տուածը:

Մինչ այստեղ ըսածներուս տրամաբանական եղակացութիւնը լոյսի պէս պարզ է ու մեկին՝ Թաթիանա Պոստան խոստումնալից ուժ է: Երաժշտական, ձայնամարզական առողջ

խնամքի, դաստիարակութեան, **առանց մեծամտանալու՝** գիտակից, յամառ աշխատանքի պարագային կրնայ պատիւ բերել պոլսահայութեանը, սփիւռքահայութեանը, Հայ ժողովուրդին՝ ընդհանրապէս:

Խրախուսենք, քաջալերենք, սիրենք Թաթիանան: Սրտի մտօք եւ ի խորոց սրտի, անկեղծ ու բարեկամաբար սիրենք, օգնենք անոր: Ըսենք կարելին եւ Հնարաւորը՝ ժամանակակից էժանագին, անդիմագիծ եւ ապազգային երաժշտութեան այս ովկիանին մէջ Հայ երգարևստի բնագաւառէն ներս, իբրև երազ-յայտնութիւն, պոլսահայ նոր աստղ մը բարձրանալու յոյսով ու փափաքով...

ԳԷՈՐԳ ԲԱԴԴԻՇԵԱՆ

ՃՆՈՐՀԱԽՈՐԱՆՔ

Նոր Տարուան եւ Սուրբ ՄԱՆԴԵԱՆ տօներուն առիթով, Պատրիարք Սորբազան Հայոց շնորհաւորական եւ բարի մաղթանաց գիրեր եւ հեռագրեր յղեց Հոգեւոր եւ Կառավարական պետերուն, որոնց շնորհաւորագիրերը ընդունած է:-

- Ամենայն Հայոց Հայրապետ, Նորին Ս. Օծուրիւն Տ. Տ. Գարեգին Բ. Կաբողիկոսէն:

- Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ, Ն. Ա. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաբողիկոսէն:

- Կ. Պոլսոյ Ամեն. Տ. Մեսրոպ Պատրիարք Մուրաֆեանէն: